

## ԳՐԱԲԱՆ.

Անցեալները լսելով, թէ Իզմիրի ազգային վարժարանաց մէջէն մեր մայրենի զրաբառ լեզուին ուսումն վերցունել որոշուեր է, փութացինք ինչ ինչ վիտողութեամբք կեզրոնական Ա.արշութեան Ռւսումնական պատուարժան խորհրդաց ուշազրութիւնն հրաւիրել նոյն որոշման վրայ. և ուրախ եմք՝ որ ի խնդրաց Ռւսումնական խորհրդաց՝ Պատրիարքարանն ալ անյասաղ բացատրութիւն պահանջից Իզմիրի առաջնորդարանէն:

Արդ կիմանափք թէ Իզմիրէն պատասխան հասեր է Պատրիարքարան, որով կծանուցուի թէ զրաբառ լեզուի ուսումն վարժարանաց մէջէն բուլրովին ջնջուած չէ. այլ միայն բարձրագոյն դասուն վերապահալ, և թէ այս անօրինութիւնը յատուկ ծրագրով մը պիտի հրատարակուի:

Այս պատասխանին վրայ, ըստ գիտողութեան Ռւսումնական խորհրդաց՝ Պատրիարքարանէն դարձեալ զիր զրուեցաւ Իզմիր, որով ազգարարութիւն կըլլաց թէ ոյդ մասին հրատարակելի ծրագիրն հարկ է կանխսաւ կեզրոնական վարչութեան մատուցանել, և նորա հաւանութեամբն անօրինել զարժանն.

Կյուսամք, թէ Իզմիրի վարժարանաց ահաւութիւնը ըստ այսմ վարուիլ կրարեհածի, և այսպիսի կարեւոր խնդրաց մը մէջ աճապարանօք զործելով՝ վիտողութեանց աեղի չմուզուր և պատասխանատու չմնար. Աեզուի խնդրիը ծանր է և փափառէ. առ այժմ հանրածանօթ ճշմարտութիւն մէղած է, թէ առանց պարզ գրաբառի ուսումն չէ կարելի կոկիկ և մաքուր աշխարհարանունիլ, խօսիլ և զրել, և թէ որովհետև առ այժմ առ ձեռն չունինք աշխարհարանունի ուսումն համար քերականութեան ընկալեալ զասափք մը, զրաբառն բառնալ կամ բարձրագոյն դասուց վերապահել՝ չէ ներկի. քանզի չէ ներկի երելք՝ ազգային վարժարանուց մէջէն հալիքուն ուսումն արտաքսել, որ հայ ազգութեան դյութեան էական տարլներէն մին և առաջնն իսկ է:

Փունջ թ. 1143:

Կգովեմք Փունջին եւ Կ. Պօլսոյ Ազգային Վարչութեան նախանձախնդրութիւնը եւ շնորհակալութիւն կյայտնեմք:

## Ի ՊԵՏՐՈՎՐԴԵՐԱՆԻ ՀԱՅՈՑ Կ. ՊՕԼ. ՍՈՅ.

Ա. Անաթօլիքօս Ասմիր, անուն յունական թիրթը Յունաց Պատրիարքին կողմանէ Ա. Ծանդեան առթիւ մեր Պատրիարքարանը սուած այցելութեան մասին հետեւալները կըզրէ:

Անցեալ օր ամենական Պատրիարքի կողմանէ փոխադարձ այցելութիւնը սովորաբար այս տարիս ալ կատարուեցաւ ուղեկից ունենալով Գեր. Փօխանորդը մեծն Առշիմանիթիուրը, Քարուքէյեա Ստավլապի էֆնահու ազգային ժողովց անդամ Մինա Մասաշ-ողլու և Վ. Տ. Գալիփուն և Պատրիարքարանիս զործակատար Տիմիրիս Զօլաքիստ էֆէնովները են:

Ըստունելութիւնը խիստ սիրազիր և սրտաշարժ էր. Հայոց Սրբազն Պատրիարքը մեր Փօխանորդ Գեր. Հօր խիստ նուրբ և ուշագրութեան արժանի խօքերուն պատասխանեց յայանելով իւր խորին գոհունակութիւնը գովիլով մուրիմ ասացուածներով Յունաց Պատրիարքին զործունէութիւնը և փորձատութիւնը՝ ապացուցանելով միանդամայն եռանգը յորմէ կըլզենու երկու եղբայր ազգաց կապելը առաւել ևս պնդեցնելու մասին, և յայտնեց սրտազին ցաւօք Երուսաղեմայ մէջ յաճախ պատահած կոիւները, աւելցնելով այս գնդեցիկ խօսքերը թէ մինչդեռ մեր Փըրկիը հին մարզը թաղեց այս ինքն գժուութիւնքը՝ երկմուռթիւնքը՝ տակը թիւնքը և ամենայն շուրբք իւր Ա. Գերիզմանին տակը և կացաց զայն օրուաց խաղաղութեան՝ միութեան և համամտութեան, որով ազգերը կըրագաւաճին և ընկերակցութիւնքը կը.յառաջազիմեն. Աւելցուց նաև խիստ քաղաքավարական կերպով իւր շնորհակալութիւնը մեր (յունաց) Սրբազն տիեզ

զերական (ս) Պատրիարքին իրեն տուած հաւասառեացը մասին թէ Կ. Սրբազնութիւնը Երաւաշեմայ Յունաց Պատրիարքը Կատանգուպօլիս գաղուն պէս՝ ասոնց ամենուն ըստ արժանւոյն տնօրինուելու մասին թիքն ալ պէտք եղածը ի զործ պիտի դնէ:

Ազգ. ժողովոց անդամ Ա. Մառաշ օղու Էֆէտին զեղեցիկ ճառիկ մը կարգաց. որց Հայերէն թարգմանութիւնը Տիմիթիոս Զօլաքիսի էֆէնափ փոխաց ընկըռ երր դարձեալ Ա. Պատրիարք Հոյոց շնորհակալութիւնը յայտնելով խիստ շատ պերճ և զեղեցիկ խօսքեր խօսեցաւ վասն խաղաղութեան և համամտութեան: Աւասի մեր Վիր. փոխանորդ Հոյորը թէ Կ. Սրբազնութեան և թէ մեր ազգին կողմանէ նորին Սրբազնութեան անձին վրայ ունեցած մասնաւոր սէրը՝ համակրութիւնը և յարգանքն յայտնեց՝ զինքը զարդարակ ձեղքերուն և բարի բարի տրամադրութեանցը համար մաղթելով, որպէս զի Բարձրեալն յաջողցնէ ազգօգուտ կամքերն երկու բարձրագոյն հոլուապիտաց Քրիստոսի եկեղեցւոց. Ըատուրիշ խօսքեր ու խօսուեցան և սովորական քաղաքավարութիւնքն թէ Պատրիարքարանի և թէ եկեղեցւոց մշ.

Աշուափիկ Մինա Մառաշ օղու Էֆէնտին խօսած ճառիկնեն:

### Սրբազն Հայր:

Եր ազգային ժողովն՝ որուն պատիւն ունիմ փոքրիկ մէկ անդամն ըլլուրն, կը փութայ այսորուան պատեհաւթեան որ կը ներկայանայ այս նուիրական աւուրդ մշ, որպէս զի բացայայտէ ամենայն բերկութեամբ Զեր Սրբազնութեան նորա ելքայիսիրական վեհ զգացմանքը Երջանիկ կը համարուի Ա Հոյոր ահանելով երկու երթեմն վշտակից և միշտ ի Քէիսուս եղբայր ազգաց կապերն օր ըստ օրէ ասաւել ևս պնդանալն՝ ոչք կրիստոնքին ընդհանուր և փոխազարձ բարօրութեան լուսոց և քաղաքակրթութեան առարեզին մշ ընթանալու:

Զեր Սրբազնութիւնը որոշող առաքինութիւնքը և մեր ազգին ու եկեղեցւոց վրայ անուցած սէրըն և յարգանքը մերայնոց և ոչ մէկու ու շա-

դրաթենէ կը սոլլի և Զեր սրբազնութեան անոնը առ մեզ միշտ մէծալելի է:

Բաց ի ատէկ՝ կը շրջապատուիք Ա. Հայր այնպիսի յուսաւորիալ անձինքներէ որք նոյնպէս մեզի ծանօթ են իրենց աղնիւ և եղբայրասիրական զգացմանցը համար ասոնց ամենքը բաւական չամար ամենքը բաւական չամար ական չաւասակ են իրաբանչիւր ազգաց եղբայրական կապերուն առաւել ևս պնդուելիքը Ասոնք ըսկոր համար կարտայացանքներ թէ Ա. Պատրիարքը հօր և թէ մեր ազգին զգացմանքը:

Երանի թէ Բալ ձրեալն զօրացնէ թէ զջեզ և թէ զմեզ մեր ջանիցը մշ վասն առանձին և ընդհանուր բարօրութեան Հեղլենական և Հայկական ազգին:

**Յետ այսորիկ Նոր դարը կյաւելու հետեւեալ իրաւացի գիտողութիւնը:**

Յունաց Ա. Պատրիարքի կողմէ եղած Ա. Ծննդական այցելութիւնը հրատարակեցինք թէ կը թարգմանաբար սակայն եմէ ստոյգը Խօսիլ պէտք է մք զայս միայն իրեւ պատմական միշտակարան մը հրատարակեցինք և ոչ թէ արևելեան երկու ազգոց իրեւ միաբանութեանը մէկ ապացուցը վասըն զի Բայց կը նշանակէ հոս սիրոյ համբոցներ տալ և անդին Երաւագելմաց մշ սրօք և բրօք մէկ մէկու զբուխ պատուել և այզպէս նցն Ա. Տեղը ու խոտի գայող կրօնասէր ժողովը եան հրաւեկը կարգալ իրեւ եկեղեցական հայր իրենց օրինակն հետեւելու:

Եւ ինչո՞ւ համար այս վատ օրինակը կը տրուի բայց եմէ ափ մը տեղ և աննշան իրաւունք մը վաստիելու համար, իրաւունք պատկեր կախելու, իրաւունք աւիլելու, իրաւունք թափար պարտելու, և այլ ասոնց նման իրաւունքներ. որոց համար այսպէս վարենաբար ծեծկուելն վերջը՝ Խողի հանգարատութեամբ Ա Պատարագ ալ կը մատուցանեն և բարեզաշտ ժողովրեցն Ա. Հաղորդութիւն ալ կը մատարակարարեն պատուիելով անոնց որ նախ հաշտուին իրենց ատելեաց հետ և ազամանակցին այդ սրբութեան, մինչդեռ իրենք պահ մը առաջ մէկ մէկու զբուխ պատուած և մահմատիան գատաւորին իրաւաբարութեանը զիման են Ամօթ և մեծ ամօթ:

Ալ արտանքան եկեղեցականք թէ որ օրի վրայ կրօնական զգացումները կը պաղին, ու խոտաւորաց թիւը կը պահիսն և անհաւատութիւնը յառաջ կելթայ, սակայն ի՞նչպէս շրլլան քանի որ ասոնց հեղինակը նոյն ինքն դուք էք, առանց բնաւ ձեր անձին վրայ ցուցնելու եկեղեցւոյ սրբազնն հեղինակաց աստուածաշութեան օրինակը:

Դիտել պէտք է թէ մերիններուն կողմէն երրէք յարձակում եղած չէ այլ միշտ անձի պաշտպանութիւնն ...

Նոր Դար Օրագիր թ. 1947. Յունի. 12:

Հետագայ յօդուածոյ մէջ եւս ուշադրութեան արժանի պարբերութիւնք գտնուելով՝ արժան կհամարիսք մեր ընթերցողաց հաղորդել:

### ԴԻՏԵԼՈՒ ԿԱՐՈՑ

#### ՃՇ ՄԱՐՏՈՒԹԻՒՆ ՄԸ.

Ազգերնիս այսօր պաշտօնապէս երեք բաժանեալ է. Հայ, Բողոքական և Կաթոլիկ. այս ամենքն ալ ազդաւ, արեամբ, լեզուաւ, պատմութեամբ և հայրենիքով Հայ են, սակայն պաշտոնապէս Հայ մեր մասին կը կոչուի, միւսներն իրենց մենէ օտար կրօնքին անուամբը կը ճանցուին, ուստի Հայ բողոքական և կաթոլիկ կոչելնիս ետքի երկու մոսլ Հայ չէ ըսկու նպատական չէ:

Եյս երեք բաժանումն ունի իրեն յատուկ եկեղեցականը, սակայն բողոքական և կաթոլիկը Հայ եկեղեցականներ ունենալէն զատ՝ ունին նաև միսիոնար և լատին եկեղեցականներ՝ որը մեր ազգէն չեն:

Այս աշխարհիս մէջ այն է միշտ մեծ շահ ընողը՝ որ բազմութանօթ է. այս ինքն թէ շատերէ ճանչցուած և շատերու ծանօթ:

Յունաց ազգը արևելքի քաղաքական ամեն ինը ցուց մէջ մեծ շահ ունեցած է. Վասն զի թէ իրենք աշխարհ և թէ աշխարհ իրենք կը ճանչէ:

իսկ Հայերը երբէք չէ եղած որ արևելքի քաղաքական խնդրոց մէջ շահ մը հանուծ ըլլան իրննց վասն զի ոչ զերենք աշխարհ կը ճանչէ և ոչ իրենք զաշխարհը կը ճանչն. քիչ մ' աւելի առաջ երթալով կրնակը ըսկու թէ Հայոց այս կղզիաց վեալ վեճակը զ'րենք անդիսութեամբ այնպիսի քաղաքականութեանց կը զործիք ըրած է որ վերջն թէ եւ արթնցած են բայց ի՞նչ օգուտ ժամանակն իր վասակար զործը տեսած է այսպիսի զեպքիք վերջերս ալ պատահեցան որոյ պատճառ մէր պաշտօնական մարդոց աշխարհի ծանօթութիւնն չունենալն էր:

Ի վազուց տրտունջ մը կու լուս էր թէ ի՞նչուն եւ րոպա մեր խոպը ըըներ. սակայն միթէ եւ րոպա պարտական էու լսալու ի ձեռին քրիստոնեաց ընտուել աշխարհիս երեւու թէ քրիստոնեաց պարուական էին ինքզինքնին քրիստոնեաց եւ րոպից ճանչցնել:

Եկաւ հօտու վերջերս ժամանակը՝ որ հասկնայ Հայոր իր պակասութիւնը և հասկցաւ, բայց միջնորդ կը պակուի զինքը ճանչցնելու:

Կաթոլիկ և բողոքական կղերն իր կրօնքովը և ազգային յարաբերութեամբը ծանօթ էր Եւ րոպից. ասոնք յարաբերութիւն ունելին Եւ րոպից շատ մը եկեղեցականաց, երեսփառանաց, դրազիտաց և խմբազրաց հետ. ասոնք լաւ ծանօթ էին նաև մեր ամեն վիճակին՝ թէ ընկերական՝ թէ կը-րօնական՝ թէ սահմանադրական՝ թէ զրական՝ թէ առետրական՝ թէ արուեստական և թէ երերազործական սակայն Եւ րոպա չէր զիտեր առնց և ոչ մէկը. թէ եւ րոպա երեւմն Նուպար, Աղամօն, Օտեան և ասոնց նման քաղաքագէտ Հայերու անունը կը սեր, սակայն ոչ միայն Եւ րոպից ընդհանրութիւնը ասոնց Հայ ըլլալը չէր զիտեր այլ եթէ զիտեր առ այդ բաւական չէր ազդի մը ընդհանրական հանգամանքը մէկ քանի անհատներէ հետեցնելու, քանի որ սոսկ ազգային գործի մը մէջ ալ չտեսնուեցան ասոնց տաղանդին փայլը այլ սոսկ քաղաքական պաշտօններու մէջ. հապա ուր զնենք նաեւ սմանց Հայոց այն վատութիւնը՝ որ իրենց Հայ ըլլալը ճանչցնել ամօթ կը համարէն Եւ րոպից առաջը և Գաղղիացի կամ Անդղիացի եմ ըսկով կը պարծէին: